

կը շողիանայ, խտանալու համար դարձեալ շատ աւելի պաղ գօտիներու վրայ ուր ջուրը ձիւնի վիճակի մէջ կընդունուի :

Արդարեւ շատ դժուար է բացատրել այնպիսի երեւոյթներ որոնք Երկրիս վրայ երբեք գոյութիւն չունին :

Սակայն երբ նկատելու ըլլանք Հրատի մթնոլորտը, ջուրը, գրեթէ միշտ անպակաս Արեւին ճառագայթները, մէկ բեւեռէն միւսը սուբացող հովերը եւ զանազան եղանակները, անոր եւ Երկրիս մէջ անվիճելի նմանութիւն մը կը գտնենք :

Չկարծենք որ Հրատ անկենդան եւ ոգեւորութենէ զուրկ գունտ մըն է : Ընդհակառակը կեանքով առցուն աշխարհ մըն է ան, որուն բնակիչներուն ու մեր մէջ մեծ նմանութիւններ կան եւ որուն մէջ կան այնպիսի տեսարաններ որոնց հրապոյրը երկրացիներու ծանօթ է :

Հրատ այն նոր աշխարհն է զոր չենք կարծեր թէ նոր Գօլժոմպոս մը կարող ըլլայ դտնել, քայքայ հոն մարդկային ցեղ մը կապրի, կը խորհի մեզի պէս ընտելեան մեծ գաղտնիքներուն վրայ :

Հակառակ մեր բոլոր ջանքերուն՝ Հրատային խորհրդաւոր խնդիրը լուծելէ շատ հեռի կը գտնուինք տակաւին : Որքան ալ շահեկան եղած ըլլայ մեզի համար այս փոքր աշխարհը, պէտք չէ որ շատ զբաղինք անով, որովհետեւ հսկայ լուսնթագն է որ կսպասէ մեզի :

Ֆլամարիոնի հետեւողութեամբ՝

ՀՐԱՍ



Հ Ա Յ Ե Ր Ա Ժ Շ Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

Պր. Փրօֆֆ-Գալֆահան իր «Երաժշտապետ Վէնսան տ'Էնտիի» պատուակալ նախագահութեան ներքեւ, ու երաժշտարան (musicographe) էօթէն ար Սօլնիէրի նախագահութեամբ, Պօտինիէրի թատրոնին մէջ անցեալ ամիս բանախօսութիւն մը կատարեց Հայ ժողովուրդին գեղարուեստական յատկութիւններուն ու մանաւանդ անոր երաժշտական դերին վրայ :

Նախագահը իր հայրենակիցներուն (քանի որ սրահը զբաւուած էր գրեթէ ամբողջութեամբ, Եւրոպացի երկսեռ բազմութենէ մը, եւ ուր հագիւ ջաւնեակ մը Հայեր^(*) հետաքրքրուած էին գալու . . .) ներկայացնելով մեր երիտասարդ ազգակիցը՝ կարգաց հետեւեալ նամակը .

(*) Օտարներուն մեր արուեստին նկատմամբ ցուցուցած փութկոտութեանը հանդէպ՝ մերիններուն ալ անտարբերութիւնը շատ յատկանշական է, արդարեւ . . . :

« Իմ սիրելի Փրօֆֆ-Գալֆահան ,

« Վերահաս ու դառն սուգիս պատճառաւ , իրիստ շատ կը ցաւիմ որ անհնար է ինձ նախագահել , ըստ իմ խոստմանս , Ձեր Բանախօսութեանը . բայց կ'ուզեմ ինչպէս Ձեր ներողամտութիւնը եւ ըսել Ձեզի թէ որքա՞ն լաւ կ'ընէք ծանօթացնելով՝ քանիւ եւ օրինակաւ՝ այս հայ արուեստը , որ գրեթէ ամբողջապէս անտեսուած է մեր արեւմտեան երկիրներուն մէջ :

« Թողովոյ նոյն իսկ այն շահեկանութիւնը զոր այս գեղեցիկ մեղեղիները ի յոյս գալով պիտի ընծային ամէն ցեղաբանի եւ ամէն արուեստագէտի , Ձեր աշխատութեան մէջ կէտ մը կայ որ զիս շատ պաււեց . ըսել կ'ուզեմ այն հանգիստութիւնը (analogie) որ զոյժութիւն ունի ձեր կրօնական հին սկզբնական մեներգներուն (monodies primitives) — որ թէպէտ ասիական միջավայրէն (ambiance) սերած — ու մեր կրօնական երգերուն միջեւ , նկատելով նոյնպէս այս վերջինները իրենց սկզբնական վիճակին մէջ :

« Այս կէտը ինձ համար ա՛յնքան եւս առաւել թանկագին է հաստատել , որ ան կուգայ վաւերացնել սկզբունք մը զոր ես կը պաշտեմ . այն է՝ կրօնական ծագումը ամբողջ արուեստներու : Հին Յունաստանն ունեցաւ իր կրօնքը , այն արուեստը որ ասկէ ծնաւ , չէր կրնար մերինն ըլլալ . մեր քրիստոնէական կրօնքը միայն կարող էր ծնունդ տալ այն արտայայտիչ (expressif) արուեստին որմէ կը բղխի մեր ամբողջ արդի երաժշտութիւնը :

« Ու կարելի է տեսնել որ՝ կերպերու (modes) ասիական միջավայրէն յառաջ եկած առաւելագոյն բազմազանութեամբն՝ ձեր հայ երաժշտութիւնը կը ներկայացնէ միեւնոյն յատկանշանները ինչ որ մեր Գրիգորեան երգերը (Chants grégoriens) . վասն զի այս երկու երաժշտութիւնները սերած են միեւնոյն սկզբունքէն , այն է կրօնական Հաւատքը :

« Անցնելով ժողովրդական երգերու , կը տեսնենք որ , ինչպէս արդէն պէտք էր ըլլալ , ձեր Հայ դիցազնական երգերուն ու մեր Ֆրանսական երգերուն — նոյն իսկ հնագոյններուն — միջեւ տարբերութիւնը բաւական զգալի կ'ըլլայ , եղերբրդակա՞ն շեշտի տեսակէտով մանաւանդ , ինչպէս կը մասնանշէք իրիստ շատ իրաւամբ :

« Այս տարբերութիւնը շատ բնական է , քանի որ առաջին սկզբունքէն (աստուածային կամ քրիստոնէական սկզբունքէն) քիչ առ քիչ հեռանալով՝ երգերը կը ձգտին հետզհետէ ընտելանալ պատկերին ա՛յն երկիրներուն կամ ժողովուրդներուն որ զանոնք կը ծնին եւ , այսպէս , ա՛լ աւելի կը ցուցնեն իրենց ծննդավայրը :

« Յամենայն դէպս , կ'ուզեմ , իմ սիրելի Փրօֆֆ-Գալֆահան , շնորհաւորել զՁեզ ջերմօրէն՝ ձեր երկրին արուեստին վրայ Ձեր կատարած ուսումնարկութեանը մասին , ու Ձեզի ուղղել յա՛յտղութեան մաղթանք-

ներովս հանդերձ՝ իմ յարգանայս եւ իմ բարեկամութեանս հաւաստիքը :

« ՎԷՆՍԱՆ Տ'ԷՆՏԻ »

Այս նամակը , որ մեր հայրենակցին աշխատութեանը տեսակ մը յառաջարանը կը կազմէ , բուռն ծափահարութեամբ ողջուսեցաւ , որմէ յետոյ Պր. Փրոֆֆ-Պալֆահան սկսաւ իր բանախօսութիւնը :

Ընդհանրապէս օտարներուն մեզ նկատմամբ արտայայտած գնահատումին անկեղծութիւնը — մասնաւոր երբ ան կ'ստանայ ձեռնհասութեան նկարագիր մը -- իրաւունք կուտայ մեզ յիշել հոս բարիզեան երաժշտական թերթերու համակրալից ընդունելութիւնը սոյն բանախօսութեան նկատմամբ :

Ահաւասիկ՝ նախ՝ ինչ որ կը գրէ այս մասին Revue Musicale (1 Յուլիս 1904) երաժշտական ամսաթերթը .

« . . . Այս ուսումնասիրութիւնը պարտի , արդարեւ , շահաքրքրեւ աճէն երաժիշտները . վասն զի խնդիրը վերակենդանացնելու վրայ է նախնական արուեստ մը՝ որ եւ հետեւաբար բացարձակօրէն անկեղծ է . մերիչէն շատ տարբեր է ան , եւ սակայն լի երազներով եւ ըզձանքով (aspirations) , որ խիստ մօտիկ են մեզի : Շատ պարզ , արուեստակութենէ զերծ փոքրիկ նախադասութիւններով , բայց նաեւ համոզումի եռանդով մը ու տպաւորիչ ճշգրտութեամբ մը Պր. Փրոֆֆ-Պալֆահան կը ցուցնէ այս արուեստին կարեւորութիւնը արեւելեան քաղաքակրթութեան մէջ : Հայերը ասիական հողին վրայ կը գտնեն ճիշդ այնպէս ինչպէս Յոյները յԵւրոպայ , — յաղթական պարտածներ՝ որ , արուեստներու գանձը պահպանելով , յաղթողները կը հարկադրեն իրենց դպրոցին մէջ ուսանելու : Ու եթէ ճարարագիտութիւնն ու միւս կերպընկալ (plastique) արուեստները չկարողացան զարգանալ Տաճկի նման ժողովուրդի մը արագեացման ներքեւ , Երաժշտութիւնը եղաւ հոս՝ ինչպէս այլուր՝ հարստահարեալներուն միտքարանքը , եւ իբրեւ անմարմնեղէն տաճարն անոնց՝ որոնց առեւերը կը քանդէին . . . : Այնպէս որ Հայ ժողովուրդին հին երգերուն — նոյն իսկ ուրախութեան երգերուն — այս ծանրալուր եւ ինքնամփոփ հանգամանքը՝ կեանքի խստիւ խոչտանգուած հողիները մեզի կը պատմէ : Պր. Փրոֆֆ-Պալֆահան մեզի ծանօթացուց ասոնցմէ շատ մը հատուածներ , փոխատեալ Շարախանի հին հաւաքածոյէն , ինչպէս նաեւ կրօնական ու ժողովրդական ուրիշ հաւաքածոյներէ : Գրեթէ ամէնքն ալ խիստ զեղեցիկ են . մասնաւորապէս Մնուչդի սա հին երգը՝ « Անսիլիլուն էակից » , կամ իրիկուան սա երգը՝ « Լոյս զուարթ » , եւ կամ սա՝ « Ուստի բուրելով խնկոց անուշահոտութիւն » որուն երաժշտական կազմութիւնը շատ կը նմանի մեր Գրիգորեան երգերուն : Պր. Փրոֆֆ-Պալֆահան նուազեց նաեւ տաճկերէն ռուսերով քանի մը երգեր , բացատրելու համար թէ « տաճկական » ըսուած երաժշտութիւնը հայ երաժշտութեանն ածանցուած է : Է՛ն վերջը նուա-

գեց « Օրօր » մը որուն հեղինակը ինքն իսկ է, եւ որ կը ցուցնէ ա՛յն օգուտը զոր արդի երաժիշտները կրնան քաղել հայ արուեստին հին աւանդութիւններէն : Ունկնդիրները՝ հրապուրուած՝ վերստին խնդրեցին « Օրօր »ը :

« Լ. Լ. »

Բաց աստի, Յունիս 15ի Le Courier Musicalը, Յունիս 30ի Le Monde Musicalը, Յունիս 18ի Pariser Zeitungը գովեստով ու համակրանքով յիշատակեցին Պր. Փրօֆֆ-Գալֆահանի բանախօսութիւնը : Նմանապէս Revue du Bienի Յուլիսի թիւը երկար յօդուած մը նուիրած է մեր հայրենակցին աշխատութեանը վրայ, եւ տպած անոր կենդանագիրը, քանի մը կենսագրական ծանօթութիւններով, հրատարակած է նաեւ « Կռունկ »ը, Պր. Փրօֆֆ-Գալֆահանէ սրբագրուած ու ներդաշնակուած :

Իսկ Le Figaro կարեւոր ու ծանօթ օրաթերթին Յուլիս 16ի շաբաթ օրուան թիւը՝ իր « Երաժշտական էջ »ին վրայ տպած է Պր. Փրօֆֆ-Գալֆահանի սրբագրած ու ներդաշնակած երգերէն մէկ ուրիշը՝ « Արաքսի արտասուքը », որուն կ'ընկերանայ խմբագրական ներդրական մը՝ Վէնսսան տ'էնտրի երիտասարդ ու տաղանդաւոր աշակերտին վրայ :

Կը մաղթենք 'ի բոլոր սրտէ որ Պր. Փրօֆֆ-Գալֆահան բաղդն ու նենայ գտնելու մեր հայրենակիցներուն բարոյական ու նիւթական քաջալերութիւնը, յառաջ տանելու համար իր այս խիստ շահեկան եւ ազգօգուտ ձեռնարկը :

ԱՍՈՂԻԿ Դ.

